

Ա. Դ. Ա. Ի Ն Ի

ԺԲ

**Աղմաւնի** քիչ մը այլայլեր էր . բայց վերջապէս Օրսոն տեսնալով՝ իր սովորական տխուր զուարթովթիւնն առաւ : Ընթրիփի միջոց անտարբեր բաներու վրայ խօսեցան . ետքը Օրսոյ պատմեց քրոջը՝ աւազակներուն հետ ըրած տեսութիւնը :

— Պրանտոլաչչիոյ գէշ մարդ չէ , ըստ Աղմաւնի . իսկ իր գասդրիգոնի ընկերը՝ լսեր եմ որ սկզբունք չունեցող մարդ մըն է :

— Ես կարծեմ որ իրարմէ տարբերութիւն չունին , և երկուքն ալ մարդ կային ընկերութեան հետ կը պատերազմին : Մէկ յանցանք մը ուրիշ յանցանքի մը կը մղէ զիրենք . հանդերձ այսու՝ թերեւս իրենցմէ աւելի յանցաւոր մարդիկ կը գտնուին անոնց մէջ որ մարիէն դուրս կը բնակին :

Ուրախութեան նշոյլ մը փայլեցաւ քրոջն երեսին վրայ : Եւ վայրկեան մը լուսութենէ ետքը ,

— Եղբայր իմ , ըստ սուրճ լեցընելով Օրսոյի , գիտես որ երէկ գիշեր կարողս Մկրտիչ Բիէղրի մեռեր է ճախճախուտներու ջերմէն :

— Ո՞վ է աս Բիէղրի ըսածդ :

— Հոստեղի գեղացի մը , ան Մագդաղինէին էրիկն՝ որուն ձեռքը տուաւ հայրերնիս մեռնելու ատենն իր գրապանակը : Խեղճ այրին եկաւ աղաչեց ինծի որ մեռելին հսկման ես ալ ներկայ ըլլամ և ողը մը երգեմ : Պատշաճ է որ դու ալ մէկտեղ գաս , որովհետեւ մեր դրացիներն են :

— Կորանցուր հսկումը : Ես բնաւ չեմ ախորժիր որ դու ասանկ մէջտեղ կյնաս :

— Օրսոյ , պէտք է մեծարել տեղոյս սովորութիւնը . այսինքն պալլադան , որ մեր հիներէն իջած է մեղի : Մադդաղինէ 'ի բնութենէ այն ձիրքը չունի .

իսկ ֆիորտիարինա պառաւն ալ , որ հոտեղի ամենէն կորիճ պալլադա երգողն է , հիւանդ պառկած է : Մէկը պէտք է որ երգէ :

— Ի՞նչ . միթէ կարողս Մկրտիչը երկընքին ճամբան պիտի կորանցընէ , թէ որ գագաղին վրայ չերգըցուի նէ : Կ'ուղես հսկման երթալ նէ , ես ալ հետդկու գամ , որովհետեւ պատշաճ կը դատես . բայց չեմ ուղեր որ յանկարծախօսես . վայելուչ չէ աս հասակիդ :

— Խօսքս տուած եմ , ճար չկայ : Հոտեղի սովորութիւնն այս է . և այս անգամ ինծմէ զատ մէկը չկայ որ յանկարծախօսէ :

— Անմիտ սովորութիւն :

— Շատ կը կրեմ ես ալ այսպէս երգելու միջոցս . ամէն գժբաղդութիւննիս միտքս կու գան . և անտարակոյս վաղը պիտի հիւանգանամ . բայց պէտք է որ երգեմ : Ինդրեմ հրաման տուր եղբայր իմ : կը յիշես , թոյլ տուփիր ինծի Այաշչիոյ յանկարծախօսելու , անդղիացի օրիորդը զուարճացընելու համար ուրեմնինչպէս չկարենամ հիմա յանկարծախօսել խեղճ աղբատներու համար , որ ինծի երախտագէտ կ'ըլլան և այս երգով ձախորդութիւննին աւելի դիւրութեամբ կը տանին :

— Աղէկ աղէկ , երգէ : Ո' զիտէ թէ արդէն շինած չես պալլադան , և չես ուղեր փճացընել :

— Զէ , եղբայր իմ . առաջուց չեմ կրնար շինել : Մեռելոյն առջեւը կ'անցնիմ , և ողջ մնացողներուն վրայ կը մըտածեմ : Աչքերս արցունքով կը լեցուին , և ան ատեն ինչ որ միտքս կու գայ կ'երգեմ :

Այս խօսքերն այնպիսի պարզ սրտով կ'ըսէր Աղմաւնի , որ մնախտառութեան հետք չէր երեսը սրտին մէջ : Օրսոյ գնաց հետը Բիէղրիի տունը . մեծագոյն սենեկին մէջ ստոլի մը վրայ տարածուած էր մեռելը՝ երեսը բաց . գոներն ու պատուհանները բաց էին , և մոմեղէնք կը վառէին ստոլին չորս կողմը : Մեռելին զլիսուն առջև իր այրին կեցած էր , և անոր ետեւը շատ մը կանայք սենեկին

այն կողմը բռնած էին . մէկալ կողմը էրիկ մարդիկը կեցած էին ոտքի վրայ , գլուխնին բաց , աչքերնին դիակին վրայ սկեռած , և բոլորովին լուռ . Ամէն ներս մտնողը կը մօտենար ստոլին , կը համ բուրէր մեռելը<sup>1</sup> , զլխովը նշան մը կ'ընէր այրւոյն ու անոր զաւակին , ետքը իրեն սահմանուած կողմը կը քաշուէր՝ առանց բերանը բանալու . Սակայն մերթ ընդ մերթ հանդիսականաց մէկը լուռ թիւնը կ'ընդհատէր և քանի մը խօսք կը զրուցէր մեռելոյն : — Ինչու համար աղնիւ կինդ թողուցիր , կը հարցընէր պառաւ մը . անկէց աւելի աղէկ կրնար հողալ զբեղ . Բ'նչ կը պակսէր քեզի : Ինչու համար ամիս մ' ալ չսպասեցիր . քու նուգ զաւակ մը բերած կ'ըլլար քեզի :

Բիէդրիի տղան , որ երկայնահասակ երիտասարդ մըն էր , հօրը պաղած ձեռքը սխմելով՝ աղաղակեց . Ո՛հ , ինչու համար բռնական մահուամբ չմեռար . վրբէժդ կ'առնէինք :

Օրայ այս խօսքը լսեց ներս մտած միջոցը : Զինքը տեսածնուն պէս բազմութիւնը ճգքուեցաւ , և հետաքրքրութեամբ մը նայեցան պալլադա երգողին վրայ : Աղաւնի համբուրեց զայրին , մէկ ձեռքը իր ձեռքին մէջ առաւ և կեցաւ անանկ քանի մը վայրկեան՝ միտքն ամփոփած և աչքերը վար առած : Ետքը մեծ հարսն ետեւ ձգեց , աչքերը մեռելոյն վրայ սկեռեց , և դիակին վրայ ծուած , զրեթէ անոր պէս գունատեցաւ , և այսպէս սկսաւ .

« Կարողն Մկրտիչ , Քրիստոս ընդունի քու հոգիդ : — Ապրելք՝ կրել է . դու այնպիսի տեղ մը կ'երթաս — ուր ոչ արև կայ և ոչ ցուրտ : — Աւ պէտք չունիս յօանցիդ , — և ոչ ծանր բահիդ : — Աւ աշխատելիք չունիս . — ասկէ ետքը բոլը քու օրերդ կիրակի են : — Կարողն Մկրտիչ , Քրիստոսի քով երթայ հոգիդ : — Որդիդ կը կառավարէ առունդ : — Տեսայ կազմին ինկած — ւկաւ վոյ քամիէն չորցած . — կարծեցի որ մեռած է . — նորէն առջեւէն անցայ , և արմատը — ընձիւղ մը արձըկեր էր : — Ընձիւղ առցաւ կազմի ե-

<sup>1</sup> Այս սովորութիւնը գեռ կը տեէ ՚ի Պոդոնեանոյ :

լաւ — լայն հովանիով : — Աֆոր առոյդ ձիւղերուն տակ հանդէլք , Մագդաղինէ , — և մտածէ անցած գացած կաղնւոյն վրայ » :

Մագդաղինէ սկսաւ բարձրաձայն հեծել . և հանդիսականներէն երկու իրեք հոգի , որ եթէ դիմացնին առիթ ելլար՝ անանկ անտարբերութեամբ կը սպաննէին իրենց նմանները՝ ինչպէս կարաւները , աչքերնուն արցունքները կը սըրբէին :

Աղաւնի շարունակեց իր երգը՝ մերթ մեռելոյն հետ խօսելով , մերթ անոր ընտանեացն հետ , և մերթ մեռեալը խօսեցընելով , որ կը միխթարէր իր բարեկամքը և խորհուրդներ կուտար անոնց : Որչափ որ առաջ կը տանէր բանին թելլ , Աղաւնիի գէմքը վեհութեամբ կը պայծառանար , և երեսին գոյնը կարմրութեամբ կը վառէր . կարծես պիւթեան պատգամախօսն էր եւուտանւոյն վրայ հանդիսացած : Թեթև հառաջանքներէ և հեծութիւններէ զատ՝ ամեննեին ձայն չէր լսուեր բազմութեան մէջ : Օրսոյ , որ հանդիսականաց չափ զգայուն չէր այս տեակ վայրենի բանաստեղծութեան , վերջապէս ինքն ալ զգայուեցաւ հասարակաց պէս , և սենեկին մէկ ծայրը քաշուած՝ կու լար Բիէդրիի արդուն պէս :

Յանկարծ բազմութիւնը մեծարանզք տեղիք տուաւ նոր այցելուաց . յայտնի կ'երևար որ նշանաւոր անձինք էին մրտնողներն և պատիւ կը համարուէր իրենց գալուստը : Սակայն պալլադային պատճառաւ ոչ ոք համարձակեցաւ հետերնին խօսելու : Ամենէն առաջ մտնողը քառսուն տարուան կ'երևար . զգեստին սե գոյնէն և վարդաձև կարմիր ժապավինէն , և իր իշխանական կերպէն՝ կ'իմացուէր որ քաղաքավետն էր : Անոր ետևէն մտնողը կոնակը կորացած ծեր մընէր , գունատ , և կանաչ ակնոցին մէջէն աչքերուն վախկուտութիւնն ու խոռվութիւնը կը նշմարուէր : Սաստիկ լայն ըզգեստ մը հագած էր , և թէպէտ նոր՝ յայտնի քանի մը տարի առաջ շինուած կ'երևար : Միշտ քաղաքավետին քովը

կը կենար, կարծես թէ անոր շուփին տակ կ'ուզէր պահուըտիլ: իրմէ ետքը՝ երկու բարձրահասակ երիտասարդներ մտան, երեսնին արևէն էրած, աչքերնէն հաղարտութիւն և յանդգնութիւն կը ցատքէր, և աներես համարձակութիւն մը կը ցուցընէին: Օրսոյի միտքը հին յիշատակներ արթընցան՝ երբ կանաչ ակնոցով ծերը տեսաւ, որ Պարրիշինի փաստաբանն էր՝ Բիէդրանէրայի գեղապետը, և եկեր էր երկու տղոցը հետ՝ քաղաքապետին պալլադա մը լրսել տալու համար: Շատ դժուարին է նկարագրել Օրսոյի զգացածն այն վայր կենին. այսչափ յայտնի է՝ որ հօրը թըշնամւոյն ներկայութիւնը տեսակ մը տու կումն ձգեց վրան, և առաջին անդամ այն կասկածներուն տեղիք տուաւ՝ զորոնք ինչուան այն ատեն չէր ընդունած:

Երբոր Աղաւնիի աչքին ալ երևցաւ այն մարդն՝ որուն մահացու ոխ պահած էր, կերպարանքն այլայլեցաւ, երեսին գոյնը գնաց, ձայնը խղղուեցաւ, սկսած տողը շրթանցը վրայ մեռաւ . . . բայց քիչ ետքը՝ ներքին թափով մը շարունակեց.

« Երբոր բազէն կ'ողբայ — իր դատարկացած բոյնին վրայ, — տարմերը (ՏՀ. սըլըըթթվ) չորս դին կը թուշըտին — և կը ինտան անոր թշուառութեանը վրայ: (Այս տեղը նոր եկած երկու երիտասարդները քթէրնուն տակէն իննտացին, անտարակոյս յանդուգն կ'երևար իրենց այդ այլաբանութիւնը): — Բազէն անշուշա կ'արթըննայ, — թևելը կը տարածէ, — կտուցը արեան մէջ կը լուանայ: — Եւ դու, Կարուցա Մկրտիչ, բարեկամբդ — վերջն բարենին տան քեզի: — Բաւական արցունք վազցուցին իրենք: — Խեղճ որբ աղջիկը միայն չլար: — և ինչո՞ւ համար լայ վրադ: — Դու պարարտ օրերով մտար մահուան անկողինը, — ազգատոհմիդ աչքին առջև, — և պատրաստուած էրր ելլալու — Ամենակարողին առջև: — Որբ աղջիկն իր հօրը վրայ կուլայ, — զոր ցած աւազակներ յանկարծակիի բերելով, — կոնակէն զարկին դանակը. — կանաչ տերեներու տակ — գեռ իր կարմիր արիւնը կեցած է: — Բայց որքն անոր արիւնը ժողված է, այն ազնուական և անմեղ արիւնը, — և Բիէդրանէրայի վրայ թափեց, — որպէս զի մահացու ժոյն ըլայ: — Եւ Բիէդրանէրա դրոշմուած սլիտի մը.

նայ — մինչեւ որ մեղապարտ արիւնը — անմեղ արեան հետքը չնջէ »:

Աղաւնի աթոռի մը վրայ ձգեց ինք. զինքը, մէջնարոն դէմքին վրան առաւ եւ սկսաւ հեծել և ողբալ: Մէկէն քովը ժողվուեցան լալազին կանայք. էրիկ մարդկանցմէ ոմանք վայրագ աչքով գեղապետին և իրեն որդուց վրայ կը նայէին. ծերերէն ոմանք կը տրտնջային անոնց ասանկ շփոթութեան պատճառը ըլլալուն վրայ: Մեռնողին որդին ճեղքեց բազմութիւնն՝ որպէս զի երթայ աղաչ գեղապետին որ մէկէն զուրս ելլէ: Բայց անիկայ քան զինքն առաջ աճապարեր էր ելլալու, և երկու որդիին արդէն փողոցն էին: Քաղաքապետը քաղաքարական ցաւակցութիւններ ընելէն ետքը երիտասարդ Բիէդրիին, անոնց ետեէն դուրս ելաւ: Իսկ Օրսոյ քրոջը քով մօտեցաւ, թենին բռնեց և սենեկէն զուրս հանեց: — Ընկերեցէք իրենց, ըստ Բիէդրի իր բարեկամներէն մէկ երկուքին, աղէկ նայեցէք որ փորձանք մը չգայ զլուխնին: Երկու իրեք երիտասարդ մէկէն դանակնին զգեստնուն ձախ գրապանը զրին, և տարին զօրայ ու իր քոյրը մինչեւ իրենց տան դուռը:

Հետեւեալը գալ բերրով:

ՈՒՂՂԱԳՐԵԼԻՔ

յանաբերն հոգեմէրն

Էջ	Դաշտի բարոնոյ	Տարոնոյ
» 310	»	89ին
» 321	ԹՀΣ	ΓԻΣ